

դամձուկ գնելու երթան, յանձնես որ կատուածկան մը զլուխը առնելու տաս : Կը տեսնես ինչպէս այն պղտի քառակուսի փղութեայ տախտակիկները մէկ մէկու քովիչ քով սղմած շարուած են, ըստ օրինակի սեղանատան գեանին քառակուսիներուն, Եւ յիրաւի սալայատա : Կով ծեփուած գաւիթ մը կը նմանի այն բերանը, որուն վրայէն անարատ կը սահին այցելուք, և իրը պատառ մը ամբողջաբար կը կլուին, շիտակ տունը իջնելով, առանց կանկ առնելու այն արձանադրութեանը առջին զոր բնութիւնը՝ ի քեզնոյն այն տեղը զրած է, այսպէս . Դունապանին զուրցէ :

Սակայն այս ամենը ոչինչ է բաղդատելով մուռինէսի բերնին գաւթին հետ, որ մերինէն բոլորովին տարբեր բան է : Մուռինէսը, արդէն ըսած եմ քեզի, ձկանց մէջ յետին կարգը դասեալ է, որովնաե ողնաւորաց մէջ ալյետինն է, ինչու որ ձկունք անոնց վերջապահք կը համարին : Հազիւ իսկ արժանի է այդ շքեղ ողնաւոր անունը կրելու, վասն զի այն ողնական սիւնակը, որ ուրիշ ձկանց վրայ այնպէս որոշ ձեսցեալ է, և մարմնոյն մէջտեղի փշոց մեծ շարբը կը ձեսցընէ, մէկ քանի տեսակ մուռինէից վրայ հազիւ թէ կ'որոշուի իրը կակուղ թելի մը կերպարանք, որ աւելի թաղանթ մըն է քան թէ ուկրուտ մասանց շարք մը : Բերանն ալ այդ ողնական սիւնակին նմանութեանը համեմատ է : Տղրուկը կը ճանչնաս և դիտես թէ ինչպէս կը խայթէ . դիտցիր ուրեմն որ մուռինէսն ալ տղրուկին պէս կը սնանի . բերանը կլոր օղ մը կը նմանի, որ որսին վրայ կը յարի անոր մէջն նշարակիներով զինեալ պղտի լեզու մը կ'երթենէկէ ու դէպ յառաջ քալելով մորթը կը ծակէ, և ապա ետ քաշուելով արիւնը իրեն կը ձգէ : Շրթունքներդ կլորցուր աղէկ մը և գաւաթ մը ջրի մէջ ընկղմելով լեզուդ դէպ ՚ի ետե քաշէ . կը տեսնես որ ջուրը բերանդ կ'ելլէ : Այդպիսի եղանակաւ է որ տղրուկն ալ արիւնը կը ծծէ, և մուռինէսը այն կեն-

դանեաց արիւնը իրեն կը ձգէ, որոնց վրայ փակած կը մնայ :

Ուր տեղ հասած ենք հիմա և որչափ հեռու կը գանուինք այն պղտի բերնէն՝ որ անանկ սիրուն կերպով պատառը կը ծամէր : Մուռինէսով մնաս բարով կ'ըսենք ողնաւորաց խմբաւորութեան, որ կենդանաբան ազգին աղնուականագոյն մասն է : Մուռինէսէն կակղամիս կենդանեաց ցեղը անցնելու համար քայլ մը ընել բաւական է . և կ'երեայ թէ նոյն այս ճամբով ալ է որ քալեր է կենդանական գործարանաւորութին իր յառաջապէմ ընթացքին մէջ : Սակայն բնութիւնը միայն մէկ գծով իր գործը շետակ յառաջ վարած չէ : Մինչգեռ կակղամսէն ձուկը կ'անցնէր, որպէս զի անկէ ալվերի կարդի ողնաւորները հասնի, ուրիշ ուղղութեամբ մը դէպ ՚ի ուրիշ կարգի կենդանեաց կը յառաջէր՝ որ կակղամսներէն շատ վեր են, սակայն իրենցմէ անդին ուրիշի մը չեն առաջնորդեր : Կարծես թէ իրենք դադար մը են . ինչպէս թէ ստեղծական զօրութիւնը տեսնելով որ բռնած ճամբան մոլոր էր, ետ դարձած ըլլայ, եթէ կարելի ըլլար այսպէս ըսելով մեր գաղափարներն ու մեր սովորական բացատրութիւները յարմարցընել այն անհուն իմացականութեան մտածութեանց, որ այդ կենդանականութեան խորհրդաւոր սանդղին յատակագիծը յօրիներ է :

Այն կենդանիք որ իրենց առաւելութեանը համար առաջ քննելու արժանի են, միջատներն են : Որչափ ալ փոքր ըլլայ մը ջիւնը՝ արդար չէ որ քան զինքը սարքին նախադասութիւն :

Կը շարունակուի :

## ՀԵՏԱՔՐԻՑՐԱԿԱՆՔ

Շուէտի ժողովրդեան գաղրականութիւնը . — Քանի մը տարիէ ՚ի վեր Շուէտի ժողովուրդը նուազելու հետ է : 1867ին վերջերը Շուէտի բնակչաց թիւն

էր 4,195,684 : Այս թիւն 1870են 4, 168,882ե ինչեր էր : Սգործովմ իսկ նոյն նուազութեանը ենթակոյ եղած է : իր բնակչաց թիւը 140,254էն ինչեր է 133,587, ըստ ումանց, և ըստ այլոց 135,920 : Նոյն 1870են դեկտեմբերի 31են օրը, կոժէմպուրկի բնակչաց թիւը 57,362 էր, և ըստ ումանց ալ 56,258 : — Մալմէի բնակչաց թիւը 25,673, Նոքէրինկին՝ 23,902 :

Խաղաղութեան ժամանակի մէջ այն պէս արտաքոյ կարգի ժողովրդեան նըւազելուն պատճառը մէկ է . և է զիսաւորաբար յԱմերիկայ գաղթելը : 1868են 20—30,000 շուէտացիք իրենց հայրենիքը լքեր են : 1869են այս գաղթականութեան շարժմունքը աւելի զգալի եղեր է, անանկ որ 38,500 հոգի օտար երկիր գաղթեր են : Այս տարի օդոսոսի 20են կոժէմպուրկի նաւահանգստէն 20,463 հոգի նաւով դէպ 'ի Ամերիկայ ճամբայ ելեր էին, և հետզհետէ ամեն շարաժ 100—200 հոգի դէպ 'ի նոյն երկիր մեկնելու հետ էին : Եթէ այս արտաքոյ կարգի գաղթականաց վրայ աւելցընենք անոնց թիւը, որ ուրիշ նաւահանգիստներէ դէպ 'ի Միացեալ նահանգները կամ դէպ 'ի ուրիշ երկիրները գաղթեր են, ինչպէս 'ի Գերմանիա, ուր տարուէ տարի բազմութիւն մը շուէտացի գաղթականք կը դիմեն, կը հասկըցուի թէ ինչպէս ժողովուրդը նուազած է այն երկրին մէջ ուր ընդհանրապէս միշտ աճելու հետ էր : Այս տրտաքոյ կարգի գաղթականութեան պատճառը հնձոց վատթարանախն է, որով շատ մը գաւառոք ամայացած են :

Վէստմանլանտի հիւսիսային դին, յԱրբունուա մօտ 1000 հոգի ժողովելով, ընկերութիւն մը ձեւացուցեր են, որուրուն անդամք, 'ի բաց առեալ կանայքն ու տղայքը, 260 թուով կան, և իրենց բուն նպատակն է գաղթականութեան պաշտպանութիւն և օգնութիւն ընել: Խրաքանչիւր անդամ պարտական է ամիսը մէյմը ընկերութեան քսակը երեք րիզուալէր տալու, որ 45 ֆրանգի կը համապատասխանեն : Երբ այս կեր-

պով ժողոված ստակը բաւական գումար մը կը ձեւացնէ, վիճակաւ կ'որոշուին այն անձինք որ հասարակաց գանձուն դրամով իրը գաղթական Ամերիկայ պիտոր զրկուին : Գնացող գաղթականաց ալ պարագն է Միացեալ նահանգներէն դրամ զրկել Շուէտացող միւս ընկերներուն : Այս կերպով Արբունտայի փոքր քաղաքին բոլոր բարեբարոյ և աշխատասէր ժողովուրդը քիչ ատենէ Ատլանդականին միւս կողմը պիտոր փոխադրութիւն :

Խաղաղուական կղզույն ժողովրդեան գաղթականութիւնը . — Նոյն իսկ իսլանտայի ժողովուրդը բազմութեամբ իրենց հայրենի կղզին կը թողուն և Ամերիկայ կը գաղթեն 'ի վիսգոնսին, որ վերին և Միշիկան լճերուն ափունքը տարածուող երկիր մըն է : Եւ այս երկիր ընտրութիւնը ամենապատշաճ է իր ցուրտ կլիմային պատճառաւ . որովհետեւ հոն գաղթող կղզեցիները մեծ սառոյցներէ շատ հեռու բնակելու վարժած չեն : Այս խստալանտացւոց գաղթելուն պատճառը Տանիմարքայի վարչութիւնն է, որ հիմա միջոց չունի նոյն կղզոյն բարօրութեան խնամք տանելու : Այն կղզոյն կլիմայն տարուէ տարի վատթարանալու հետ է, անտարկոյս անոր համար որ ծոցին հոսանքը զգալի կերպով անոր ափունքներէն կը հեռանայ, ու դէպ 'ի արևելքը կը դիմէ: Զմեռները հետզհետէ աւելի կ'երկընեան այն կղզին, ուր անտառք ալ սպուած են, և բնակիչք ուրիշ փայտ չոնին բաց 'ի անկէ որ ծովու հոսանքը հոն եղերքը կը նետէ . և նոյն իսկ դեղձենին, որ ծովեղերեայ ժողովրդոց կենաց մեծ ապրուստ մըն է, հետզհետէ արգասաւորութիւնը կորանցնելու հետ է :

Առջի գաղթողները Միշիկան լճին ծոցը, կրին խարշին մէջ գտնուող երկու կղզիներու մէջ հաւաքուցան, որոնց մէկին անունը Ծիղրոյիդ է և միւսին Շինդըն : Հոն տեղ իրը ձկնորս ընդունուեցան, յուսով որ ժամանակով բուն գաղթական երկրցի ըլլան : Եթէ աղէկ

յաջողին այդ բանի մէջ, գաղթականութեան բուն շարժիչք դիտաւորութիւն ունին շուտով իսլանտան պարպելու և միահամուռ ժողովուրդը Միացեալ Նահանգաց հիւսիսային կողմը փոխադրելու:

Ամերիկայի Մեծ Անապատը. — Այն ընդարձակածաւալ ամայի անբնակ գետինը՝ որ հինգ տարի յառաջ աշխարհացոյց տախտակաց վրայ Ամերիկայի Մեծ Անապատ անուամբ նշանակուած էր, հիմա կերպարանափոխ ըլլալու հետէ: Երկաթուղեաց պատճառաւ որ անոր մէջէն կը քալեն, հետզհետէ քաղաքքու գիւղք շինուելու հետ են. շատ մը ածխոյ ու երկաթի հանքեր գտնուեր են. և ուր տեղ ալքալեան նիւթոց առատութեան պատճառաւ կը կարծուէր թէ երկագործութիւնը անկարելի ըլլալու էր յաջողութիւն գտնել, հիմա բարգաւաճ մշակութեան մէջ են: Այն նախկին խոպանիք, զորոնք արդ խաղաղականի կեդրոնական երկաթուղին կը կարէ, հիմա արգաւանդ ու ջրարբի դաշտեր են, մորացորենով, գարիով, գետնախնձորով և ամեն տեսակ պտուղներով խնամքը մշակուած:

Ասկէ հարիւր տարի ետքը արդեգք բնչը ըլլաց պիտի Միացեալ Նահանգաց ճոխութիւնը, անոր ժողովրդեան բազմութիւնը, քաղաքաց թիւը, անոր զօրութիւնը ըստ որում ազգ, և անոր ազգեցութիւնը ըստ որում քաղաքականութեան պաշտօնեայ:

Մտածելով այս երկրիս կեանքին առաջին դարուն հետևանքը և եւրոպական գաղթականութեան շարունակեալ աճումը, որ հաւասար քայլով կը քալէ նորանոր շինուած երկաթուղեաց գծերուն հետ, կրնանք երևակայել առանց վրիպելու երկիւղի մը, թէ հարիւր տարուան մէջ այն անհուն ամայի դաշտերն որ Նապրապայի մէջ, Օմահայէն մինչև ցՍագրամենդոյ՝ Գալիֆունիոյ մէջ, կը ձգին, մշակեալ գաշտերով ու տնակներով լեցուելու են. և թէ ուր հիմա հազիւ թէ տեղ տեղ երկաթուղեաց առան-

ձին մժերանոց մը, կամպահապանի մը փայտեայ տնակը կը տեսնուի, մեծամեծ քաղաքներ պիտոր կանգնին. մինչդեռ այն տեղուանքը, ուր երկաթը և ածուխը հաղիւ երկաթուղեաց շոգեկառաց կը բաւեն, ամեն տեսակ արուեստի ու ճարտարութեց ժողովուրդք պիտոր հաւաքուին, և ան ատեն հաւանական է որ բոլոր Ամերիկայի երկիրը մէկ հատիկ վարչութենէ մը կառավարուի:

Դեռ չէ եղած ժողովուրդ մը որ Ամերիկայի աշխարհին պէս ընդարձակ ու պէսպէս երևոյթով երկրի վրայ իշխանութիւն տարածած ըլլայ. Խաղաղականին երկաթուղին զճանապարհորդը Ատլանտականին ափունքներէն առնելով դալիֆունիոյ Սան Ֆրանսիլքոյ կը փոխադրէ, անհուն դաշտավայրից մէջէն անցնելով, որ Ուաշինգտոն լերան բարձրութիւնն ունին. Ամերիկացիք Գոլորատոյի արծաթի հանքերը կ'աշխատին, որ Հարայդ Մառենինս ըստած լեռներէն 3000 ոտք աւելի բարձր են: Նէվատայի վիճակին մէջ, 'ի Վլրճինիա Սիդի, որ հանքի աշխատութեանց ամենէն գործունեայ կեդրոններէն մէկն է, ճանապարհորդը գժուարաւ կրնայ այնչափ օդ չնչել որ երագութեամք շարժելու բաւական ըլլայ: Օրինակի համար՝ 'ի Մէյն տարւոյն կէսը ձմեռուան պաշար ժողովելու համար կը ծառայեցնեն. բոլոր հիւսիսային գաւառները ժողովրդեան կենաց էական բան մը ձմեռուան համար պատրաստութիւն տեսնալն է. սակայն 'ի Սան Ֆրանսիլքոյ, ձմեռը տարւոյն ամենէն ախորժելի եղանակն է: ի Լոս Անձէլոս, Գալիֆունիայի մէջ, ձմեռնային կրակարանք կամ վառարանք անօգուտ համարեալ են, և հազիւ երբեք տունք կը գտնուին ուր ըլլան փոքր վառարանք:

Գեղեցիկ է մտածել թէ ժողովուրդ մը որ այլ և այլ ազգերէ կը բաղկանայ, ինչպէս մէկի կը զանգի, մի և նոյն լեզուն խօսելով, և նոյն գրքերը կարդալով կը զանգուի ու մէկ ազգ մը կ'ըլլայ, մի միայն վարչութեց մը հապատակի, և բոլոր պարծանքը մի և նոյն զրօշու վրայ

կը դնէ . բոլոր այն ընդարձակածաւալ երկիրներուն կ'իշխնէ . կը ճանապարհորդէ , ամենուն հետ կը հաղորդակցի , մէկ հատիկ ժողովուրդ կը փոխուի կ'ըլլայ . և երկաթուղեաց հզօր ձեւնտուութքը ամենաջափելի ապացոյցը կու տայ , թէ մարդկային յառաջազիմութեան օրէնքը գեր 'ի վերոյ է քան զմարդկութեան կեղծ բաժանմունքներն , որով ազգք և ցեղք կ'որոշուին : Բաց ասկէ նաև ապացոյց մըն է թէ մարդ կրնայ տիեզերաբնակ ըլլալ իր մարմինը ամեն կլիմայից և ամենայն բարեխառնութեց կրթելով :

Անուսից թիւր : — Ստոյգ է թէ Միացեալ Նահանգաց այլ եայլ տէրութիւնները իրենց ժողովրդոց կրթութեը համար շատ աւելի ծախք կ'ընեն քան ինչ որ կ'ընեն այն Եւրոպայի տէրութիք , որ այս նպատակիս իրենց ժողովրդոց համար ամեննին խնայութեան մը չեն նայիր . բայց որովհետեւ ուսումնական կրթութեանը համար բռնադատութիւն դրուած չկայ ժողովրդեան վրայ , և Եւրոպայի գաղթականք տարուէ տարի իրենց անուսից բազմութեամբ Ամերիկայ անուսերուն թիւր կ'առաւելուն , կը հետեւ որ տասը տարիէ վեր եղող բնակչաց մեծ մաս մը , գեռ ես բոլորովին գրաւորական կրթութենէ զուրկ է : 1870 տարւոյն աշխարհահամարին ատենը , նոյն հասակի սպիտակամորթից թիւր , որ ոչ գրել և ոչ կարգալ զիտէին , 2,879,543 էր , որոնցմէ 777,864 օտար երկիրներ ծնած էին : Այս սպիտակամորթից ազգին տղիտաց թուոյն վրայ , սևմորթից 2,663,994 թիւն որ աւելցրնենք , որ զեռ ևս կարգալ չէին սորված , 5,543,534 ցաւակցելի ամբողջ մը կ'ունենանք , որ ըսել է ամբողջ ժողովրդեան եօթներորդ մաս մը :

Զվիցցէրի : — Ֆլէօրիէի բանգարանը : — Նէօշադէլի նահանգին դուավէր ձորին մէջ պղտի գիւղատեղի մը կայ Ֆլէօրիէ անունով : Հոն տեղ ասկէ տասուիրել տարի յառաջ չէկլէր

անունով ուսումնական բժշկի մը տու . նը տասնուշորս հոգի ժողոված կը գրտ . նուէին , թանգարան մը հաստատելու առաջարկութեանը վրայ խօսելով , ու րուն վախճանը պիտոր ըլլար բնական պատմութեան ուսումնը տարածել և միանգամայն իրը կեգրոն ու ժողովա . տեղի ծառայել ուսումնական ու գրա . զիտական խօսակցութեանց : Սակայն ոչ հաւաքածոյ առարկայք կային , ոչ զրամ անոնք ստանալու , և ոչ տեղի մը ուր կարելի ըլլար զետեղել : Ամենուն զժուարահաւատ կ'երեար , որ գիւղա . տեղւոյ մը մէջ կարենայ թանգարան մը հաստատուիլ , ուր ոչ այլ որ կար եթէ ոչ տղէտ գեղջուկներ ու ժամա . ցուցագործ մարդոց բազմութիւն մը : Այսպիսի մարդոց համար , ճեմարան մը հաստատել մտածելը կամ ուսումնա . կան ընկերութիւն մը՝ անմտութիւն էր : Հանգերծ այսու այն տասնըշորս հոգւոյ գործունէութեամբը , տարի մը ետքը նոյն ընկերութեան անգամոց թիւը <sup>39</sup> հոգւոյ հասած էր . ամեն ամիս կանո . նաւոր կերպով ընկերք ժողով կը գու . մարէին , և հաստրակաց առջին ուսու . մնական ճառախօսութիւնք կ'ընէին . անով ամեն կողմէն իրենց ընծայք կը զրկուէին . այնպէս որ 1865ին , ընկե . րութիւնը այն թանգարանին տունը զը . նոց ստացաւ և ինքզինքը հոն հաստա . տեց : Մասնաւոր սենեակ մը զրատան համար որոշուեցաւ , որմէն սկզբան միայն ընկերք կրնային օգտուիլ . բայց ապա ժողովրդեան ալ թոյլ տրուեցաւ հոն յաճախելու : ի սկզբան գրոց հաւա . քումը սակաւաթիւ էր . այլ ապա կա . մաց կամաց գրատունը ճանչցուելով : Թանգարանին բաղդն ունեցաւ . անանկ որ ամենքը պատրաստ էին զրամով . նոր օգտին ձեռընտու ըլլալու :

Եւ ահա ասիկայ մեզի ապացոյց կը . նայ ըլլալ թէ որչափ զօրաւոր է բարի զիտաւորութեամբ մարդու մը ձեռնար . կը : Այսօրուան օրս այն թանգարանին ընկերութիւնը իննուուն հոգի իրը ան . դամ կը բովանդակէ : Ասկէ զատ մանէ և աղջիկ տղայոց համար ուրուագծու .

**թեան դպրոց մը հաստատած է . հասարակաց բաղնիքներ շինել տուած է . և արդ անապատ և անմշակ գետին մը առած է , որու վրայ կ'աշխատի՝ երէոց մը , զբօսանաց ճեմելիք մը , տնկոց և թփոց պարտէղ մը ձեացնելու , հանդերձ մշակութեան վարժարանով մը :**

**Ճարտնի յառաջադիմուրիւնն : — Ի ձարսն վերջի ատեններս շատ փոփոխութիւններ տեղի ունեցան : Նախ տէրութեան պաշտօնէիցմէ սկսելով՝ իրենց թիւը շատ նուազեցաւ . անանկ որ գաւառաց ոմանց մէջ մինչև ինն տասներորդք արձեկուեցան : Բազմաթիւ տաճարք փակուեցան , և անոնց մէջի կուռքերը կահկարասեաց մթերանոցներու մէջ հաւաքուեցան : Ասկէ զատ նաև 'ի մեծ գայթակղութիւն զիւղարնակ ժողովրդոց , քուրմերուն պատուէր տրուեցաւ կամ զինուորելու և կամ ինչմիցէ քաղաքական արուեստի մը ձեռք զարնելու : Նոյն իսկ կայսերական տան քուրմերը այս պարտաւորութենէս աղատ չեն :**

**Ճարտնցիք արդի կրթութեան օգուաները ճանչնալով , իրենց տղաքը բազմութեամբ Միացեալ Նահանգները կը զրկեն դաստիարակել տալու համար : Տէրութիւնն իսկ հետամուտ է հիմանաւ աղջկունք ուղարկելու նոյն դատիարակութեան վախճանաւ . և արդէն իսկ ազնուականաց աղջիկներէն քաշնը հոգի հոն զրկած է :**

**Կորուսեալ լեզու մը : — Լեզուաբանութիւնը ուրիշ մէկ լեզու մը կորոյս , որու ոչ բառգիրք մնացեր է , և ոչ քերականութիւն , և հիմա ալ շատ ուշ է ատոր վրայ մտածելը ու նոր քերականութիւն ու բառգիրք շինելու աշխատիլ . այն յետին ծերերն որ այս լեզուին քիչ մը տեղեակք էին , հիմա մեռած թազուածեն : Այս լեզուն , զոր շատ քիչ մարդ լած ըլլալու է , գրեվինաւ ըստածն է , որու ծագումը փիւնիկեան է : 1846են գուրլանտիոյ մէջ , Պուր քաղաքին լրջակայքը , տասը տասուերկու հո-**

**գի կային որ այս լեզուին խանգարեալ բարբառ մը կը խօսէին . այլ հիմա և ոչ մէկ մը կայ : Լիվոնիա լեզուն ալ նմանապէս քիչ ատենէն նոյն ձախորդ բաղդին պիտոր վիճակի . որովհետև արդէն լիվոնիոյ մէջ աւշխօսուիր : Միայն Գուրլանտիոյ գաւառին անտառաց բնակիչներէն ոմանք դեռ ևս կը գործածեն այս լեզուն , Լետոննացւոց լեզուին բառերով ու բացատրութիւններով զնոյնը խառնելով :**

**Բանաստեղն և գիտուն . — Բանաստեղը իր զգացմունքները կը բացատրէ ետևէ ետև և բնական ոճով , ինչպէս որ իր սրտին մէջ են առանց կշռադատութեան տակ ձգելու : Իր մատեանը կ'անդրադարձնէ իր հոգին , իր լաւութիւններովը կամ անկատարութիւններովը , ինչպէս հայելին իւր գծագրութեամբը : Իր գործոցը միութիւնն է : Զարմանալ կամ պարսաւել իր ըսածը՝ է զարմանալ կամ պարսաւել իր բնութիւնը , իր էութիւնը :**

**Փիխառվայ , հմուտ , իմաստուն կ'ըլլան մարդիկ տեսական ուսմամբ և տեսական խոհականութեամբ . և երբ կը լմիայ այս տեսականութիւնն՝ իր մէջը երկրորդ անձ մըն է որուն անկէ ետքը կը հնազանդի : Աշակերտ է հպատակ իր մորքին ըստեղմանցը , քանի մը ժողովրդեան պէս որ աստուածներ կը շինեն և կ'երկրպագեն իրենց բագիններուն առնե : Տեսականութեան միութիւնը օրինակ կ'ըլլայ , որուն համեմատ կը ձեացընէ և կը չափակցէ իր դատաստանները :**

**Ուստի ալ աւելի հեշտ և աւելի գիւրին է գիտունին վրայ կարծիք մը ունենալ՝ քան թէ բանաստեղին վրայ : Առաջինին վրայ՝ տեսականութիւն մը դատելու է որ սահմանաւոր և հաստատուն է , և երկրորդին վրայ պէտք է մարդս դատել , որ անվերջ և յարատեէ :**